

Ծատ բան կը սորվի ընթերցողն հակիրք բանախօսութենէս, որ ինչպէս ժամանակին լսուած է մեծ հաճոյքով, նշոնակէս այժմ կը կարդացուի շահեկանութեամբ։ Հ. Ն. Ա.

3. ԴԿՑ. Յ. ԹԻՐԵԱՔԵԼՈՒ ՀԱՅԵՐԷՆԻ ԳԼԽԾՈՒՄՆԵՐԸ։ Միւ-Եռը, ապ. Ներսո, 1917: 8<sup>o</sup>, էջ 63։ Դիմն՝ 25 սէնթ։

Այն օրէն ի վեր երբ արեւմոեան աշխարհաբարն յաղթական դուրս ելաւ պայքարէն ու տիրող լեզուն դարձաւ գրականութեան՝ հիմնուելով կ. Պոլսոյ բարբառին վրայ, սկսաւ բուռն տեսն մը տեսնուիլ մեր մտաւորականներու քով՝ ոչ պարզապէս գոհանալ այս յաղթական ելքով, այլ եւ զարդացնել ու բարձրացնել զայն կատարելութեան մը, որ պիտի կազմէր դասական աշխարհաբարը — ոսկեդար աշխարհաբարը։ Ու մինչ քայլ առ քայլ սկսած էր դուրս ելել իւր խանձարուրէն՝ զօրացած նորանոր բառերու ընտիր գանձարանով ու պՃնուած գեղեցիկ ասութիւններով, եւ կը ցուցնէր յուսալից ապագայ մը, ահա ծայր կ'առնուր նաեւ տգեղութիւններու տողանն ու կը սկսէր զեղծումներու շարքը, որոնք հակառակ էին իսկական հոգւցն բնիկ հայերէնի գրաբարի, որուն վրայ պիտի բարձրանար նորին շնչիքը, որուն իրեւ ալեւոր փորձառու ուսուցչի մը պէտք էր անհրաժեշտաբար յենուլ անփորձ նորափթիթ աշակերտը։ զեղծումներ՝ որոնք եղած են ու կ'ըլլան լեզուին նոր փայլ ու երանդ տալու, լեզուն՝ ուռճացնելու անդուսպ ճիգով։ զեղծուններ, որոնք յառաջ կու դան անհամ ճաշշակէ ու — չենք քաշուիր ըսելու — նաեւ տգիտութենէ։

Կորագոյն՝ գեղատիպ տգեղութիւններն, ի մի ամփոփուած ունինք այժմ մեր առջեւ շնորհիւ ողբացեալ Տ. Ք. Յիրեաքեանի, որ հայ լեզուին ու գրականութեան հանդէպ մատնաւոր գորդուբանք մ'ունէր, իւր՝ Հայերէնի զեղծումներ նորագիր փաքրիկ գրքայկովը շօշափած է այս կէտերը։ գովիելի ձեռնարկ մը, որուն մէջ յաջողութիւնը չի պակսիր ընդհանրապէս ու միշտ դրուատելի է առաջադիր նպատակին համար։ Բայց ցաւ ի սիրու ստիպուած ենք ըսել, թէ ան չէ ցուցուցած պէտք եղած կորով։ Խարազանելու եւ յայտնանախատ խարանելու լուծէն ընդվզողները։ գործքն իւր մէջ չի կազմեր ամբողջութիւն մը եւ ինքնին գահավիժած է զեղծումներու մէջ։ Պիտի տեսնենք։

Լեզուներու բարգաւաճման գլխաւոր աղբիւրն եղած է՝ փոխառութիւնը, իր պահան ուրիշն լրացնելու հարկը, պահան լրացնել, եւ ոչ թէ լեզուի գանձարանին մէջ եղած յատուկ բառերն ի բաց վտարել՝ օտարին տեղ շնորհելու համար։ Համամիտ ենք Տ. Ք. Յիրեաքեանի սա եղակացութեան։ «Այն բառերը եւ դարձուածները որոնց համազօրներն ունինք մեր լեզուին մէջ, կամ եթէ չունինք՝ կրնակը թարգմանաբար ի հայ հանել հայեցի ճշգիւ եւ ուղիղ յօրինուածութեամբ, զանոնք անխնայ մերժել եւ վտարել, մինչեւ իսկ եթէ սովորեալ համեն բան մըն ալ հետ բառնան տանինն, եւ ոչ միայն համամիտ ենք՝ այլ եւ անհրաժեշտ կը գտնենք այս տեսութեան գործադրութիւնը։ պէտք է վտարել այն ամէն բառ — ըլլա թուրքերէն, ըլլա գաղղիերէն, ըլլա ուռսերէն եւն — որոնց համապատասխանն ունինք հայերէնի մէջ (օրինակներ բերուած են հօն)։ Դրութեանս հակառակեցաւ ժամանակ մը Ա. Զապանեան, որ կը ջանար՝ Հայուն յատուկ օտարասիրութեամբ։ Հիւրասիրել յէկէրնուուր, սէլին, սէլունին եւն բառերը եւ ինչո՞ւ չգործածել մէրո՞ւ, ուո՞րէ եւ մասն բառերը առնին հետո, ու պէտք են գործածուիլ նաեւ տաճկերէն բառեր, ինչպէս փալագրա, ուէֆ, հայվան եւնն, նաեւ գորգուրալ կորին վրայ<sup>1</sup>։ Ի՞նչ հակապատկեր եւ ի՞նչ խառնարան, ուր կու դան կը միանան «ամենայն ազգ եւ ազնինք եւ լեզուք»։ Կերկայիս այս լեզուն թերեւս չգործածէր՝ գոնէ թուրքերէն բառերու նկատմամբ։

Անցնինք քերականական սխալներու գլխուն (էջ 13)։ Հոս մի առ մի յառաջ կը բերուին ասութիւն, բարդութիւն ու բառեր, որոնք խորթ կը չնչեն ու զեղծում կը համարուին։ թէ որոնք են ուղղագոյնները կամ լաւագյնները՝ մատնանիշ եղած են։ Բայց ունինք քանի մը դիտողութիւն։

Աշխարհաբարի մէջ միավանկներու յոդնակիններ, բազմավանկներուներ մասնիկներով շինուիլն յայտնի է։ Այս կանոնը խախտած կը նկատէ, երբ ոմանք «շոգենաւու», «մամնաճիւղ» եւն բառերու յոդնակին «շոգենաւեր», «կ'ընեն փոխանակ» «շոգենաւերու»։ Դժուարին կէտ մըն է այս արդի աշխարհաբարի քերականութեան մէջ, ուր հարկ է յաճախ հին ու նոր բարգութիւն զանազանել։ Հին բարգութիւններն առ հասարակ բազմավանկ կը նկատուին, թէեւ

<sup>1</sup> «Անահետ», 1902, էջ 93։

երջին մասը միավանկ է. զ. օր. - չի՞ վանկով արդութիւնք. ձեռա-գիրներ, մատենա-գիրներ, լրա-գետներ, այգե-գործներ, կօշկա-կարներ, ևսա-կտներ, բարե-գործներ, բարձա-կիցներ, հարա-գետներ, միա-վանկներ, հիւրա-սէրներ, ու-վախներ, գաղանա-կերներ, մեծա-տուններ. նդհակառակն՝ գասա-կարգեր, շոգե-կառքեր, ոգե-նաւեր, մասնա-ճիւղեր, հեռագրա-լուրեր, լասա-գլուխեր կամ գասա-գիրքներ են. Այս լանազնութիւնը պէտք էր ընել Տ.Ք. Թիրեաբենը, տեղի չուղու համար իւր դժգոհութեան. վասն զի զուտ բազմավանկի մը կանոնիս դէմ ըմբուտացում երբեք չէ եղած (պարտէզէր, քաղաքէր):

Անհեթեթ եւ անհարկի բարդութիւնները շատ են, որոնցմէ ստուար մաս մը կը յիշէ: Միշտ գտնուած են գրողներ, որոնք կարծած են իրաւունք ունենալ հրէշային բարդութիւններ դարբնելու: Գեղցիկ բարդութիւն մ'ընելու համար աչքէ պէտք չէ հեռացնել գրաբարը, եթէ ոչ միշտ՝ բայց դոնէ պատշաճ ժամանակ անպատճառ:

Ասոր տակ դասելի է նաեւ այլեւայլ անձաշակ կազմութիւնները հասուրականունեներու, դարպահութիւններու, ամենասպազմականներու, որոնք նուրբ ճաշակագետներ կը պազեն իրենց ներքեւ: Դասական գրիչ ունեցող մէր գրագէտներն իսկ զերծ չեն այս տտիպ վարդունքէն<sup>1</sup>:

Ցոցական գերանուան իգական ձեւը՝ նէ, անախորժ կու գայ յարդ. Հեղինակիս: Միայն բանաստեղծութեան մէջ երբեմն ներելի կը համարի, ու կը բաղձայ օր պակաս ըլլան այդ խաղարկութիւնները: Ժամանակ մը մինչեւ անդամ առաջարկուած էր նէի տեղ էն, էնու իգական ձեւը գործածել<sup>2</sup>, որ բարեբախտաբար շունեցաւ հետեւող մը եւ ինըն իսկ առաջարկուն չփարելով այս նորութեան մոռացութեան մատնուեցաւ:

Գանք ուղղագրական սիալներուն (էջ 41): Մինչ կը շարէ կարդ մը բառեր ցուցնելով ա-

<sup>1</sup> Հարեւանցիկ ակնարկ մը. Ա. Զառանեան խօսելով արիստորեն, ի վրայ կըսէ. «Խարձանեանի լեզուն առաջն եւ հարուստ աշխարհաբար մըն է, ուրկեց սակայն կը բաղձայի օր վարուած ըլլային կարդ մը պոռու ֆրանսաբանութիւններ (այսիր քըս ուսէն Աբրամ Ռութուններ) ու քերական խորժ ձեւեր (քիրք օր ուրութ է բաղդասական առնէ), ինչպէս եւ ծայրայիշ գործածութիւնը մակրացման փրացներուն (անխոնչքին, յանկարքներին, տիկոնոսքին եւն) որոնք շատ աւելի բազմութիւն են իշարձանեանի իշարձանից քերթուածին մէջ՝ բան Ա. Երշարբենի ամրողջ հատորի մէջ: <sup>2</sup> Անդ, էջ 106:

նոնց ուղիղ գրութիւնը (ինչպէս՝ նախընթաց, սպաննեմ, արձագանք եւն), անտեսել կ'երեւայթէ և բացասական մակրայն ապառնի պէտի վրայ չի յարմարիր՝ օր անփոփոխ կը մնայ, այլ կը կցուի բային. « Հնէտի հասկցուեր, ոչ միայն քերականութիւն չէ այլ եւ ոչ քաջաշնչեն. հարկէ ուղղակի բացասել բայլ՝ «պիտի համար համարէ»: Ընդհանրացած ասութիւն մը, որմէ ազատ չէ հեղինակն ալ: Դարձեալ՝ բացասական մասնկան գործածութեան ժամանակ ասնամական անդամական ներկայի երրորդ դէմին մէջ չենք կրնար աւելութ համարիլ ապաթարցն, օր. համար երբ կ'ըսուի՝ Զ'առնուր (= չի առնուր), Ներթար (= չի երթար), ուր քանի օր չի է գիրը կը զեղուի (հմմտ, չի գրեր են), կը պահանջուի ըստ օրինի ապաթարց մը. ինչպէս սովոր ենք դնել սահմանական ներկայի մէջ, զ. օր. Կ'երթամ, կ'առնում են ըի զեղման պատճառաւ (հոս ալ սակայն ապաթարցն աւելորդ համարողներ կան, չեմ գիտեր ինչ հիմամբ): Եւ եթէ հին ու նոր գրողներէն շատերն կանոնիս դէմ կը մեղանչեն, ասկէ կանոնը բարձուած չենք կրնար ենթագրել: Ի հարկէ սահման պէտք չի ըփոթել — ինչպէս ոմանք կ'ընեն — ստորադասական ներկայի հետ, ուր ամենեւին ապաթարց չկայ, քանի օր գրի զեղում ալ չկայ (եթէ կերթամ, Ներթար, Ներթայ): Այս ապաթարցի «զգուշութիւնը» մէնք բնաւ «տարադէպ, չենք համարիր ինչպէս հեղինակը. ու բաղձալի էր, օր այս կէտն հայ գրողներու առանձին ուշագրութեան արժանանար:

Ուղիղ է, երբ կը ջանայ «ամենի եռով ուղղագրութիւնն հաստատել: Բայց թէ պրահետան բառէն կը թուի լինել», չենք կրնար հաստատել, ըստ Հիւրշմանի «ամենը, ը (ամրողը, իւրաքանչիւր իմաստով) զուտ հայերէն<sup>3</sup> «հարազատ», բառ մին է՝ առանց փոխառութեան. թէեւ ծագումն հաւանարէն ամենայն է, բայց անգամ մը ամէն ըրջուած՝ աշխարհաբարի մէջ ընդունուած օրէնքը, թէ բառին հոլովման ժամանակ ուղղական անփոփոխ մնայ, կ'ենթադրէ նաեւ «ամէնէնն ուղղագրութիւնը»:

Թողլ տանք «կազմական սիալներ» եւ յաջորդներն ալ՝ թէեւ բաւական նիւթ կը մատակարարեն խօսելու. բայց թէ հոս եւ թէ այլոր եւի, չի, հարցականի (°) գործածութեան մասին որեւէ ակնարկութիւն չգտանք:

<sup>1</sup> Հմմտ, H. Hübschmann, Armenianische Grammatik, I, Teil, էջ 416:

Սակայն ասոնք ալ ունին իրենց զեղծումները:  
Աշխարհաբարի մէջ Ե-Էն զատ ունինք ու շաղ-  
կապը. փարբիկ մաս մը ու ամենեւին չի գոր-  
ծածեր. մաս մըն ալ ընդհակառակն (յառաջա-  
դէմները) կը բաղձան ու կը ջանան ամէն կողմ  
ու տեսնել, ու լսել: Որո՞ւն ականջն դիւր կու-  
գայ արդեօք ուստանելու ու ուսուցանելու,  
“մեղու ու ուղու”, “կատակերգու ու այպանող”  
Նախադասութիւններն, ու երու այս լէգէոնները:  
Ե-ով միացումն աւելի ախորժալուր չէ այս-  
պիսի տեղեր:

Երկրորդ՝ և ալ նմանապէս կը գործածուի  
անխնայ. ունինք նաեւ ն յօդը, որ պէտք է գոր-  
ծածել ամէն անգամ, երբ յաջորդ բառը ձայ-  
նաւորով կը սկսի (վերջաւորելուն վըայ խնդիր  
չեմ ըներ), զ. օր. “իմաստն ահա”, “գայլն ե-  
աղուեսը, եւ ոչ թէ բառերը արդէն”, “գայլը  
եւ աղուեսը, եւն:

Երրորդ՝ Հարցումին Նշանը (թող տանք  
Հարցական բառերը, որոնք ծանօթ են) տարա-  
կուսական ու Համեմատական եզրին վրայ կը  
գրուի եւ ոչ թէ բատ կամի:

Ասոնցմէ զատ սովորական սխալներէն է  
նաեւ պէտք էմ ընել ու պէտք է որ ընեմ ասու-  
թեանց շփոթութիւնն, որ միայն պէտք էմ  
ընելն անփոփոխ պահելով, կը խօնարհի այսպէս.  
Պէտք էմ ընել, պէտք էս ընել, պէտք է ընել եւն:  
Իսկ երբ որ յարաբերականը ներս կը մանէ,  
պէտք է որը կը մնայ անփոփոխ, եւ ընեմ կեն-  
թարկուի խօնարհման. Պէտք է որ ընեմ, պէտք է  
որ ընեմ, ընե եւն: (Հմիտ. գրաբարին պիտոյ է  
ինձ, քեզ [թէ պէտք իցեն] առել եւ պիտոյ է  
[պէտք են ինձ] զի որոբը:)

Այս քանի մը կէտերս ալ ի նկատի պէտք  
էր առնուլ (առնուլ եւ ոչ թէ առնել!) յար-  
գոյ հեղինակը: Անտարբեր սխալներ չեն անոնք,  
ուր կը գլորին մեծէն մինչեւ փառը:

Փոքրիկ դիտողութիւն մըն ալ եւ ահա կը փակենք:

Տք. Յ. Թիգրեաքեան կը տարուի երի գրա-  
բառի ու գրաբարի, աշխարհաբատի եւ աշխար-  
հաբարի մէջ: Սենք կը կարծէինք թէ այս հին  
խնդիրն այլ եւս լմցած էր: Արդեօք իւր այն-  
չափ “կանխապաշարուած պատուական գրա-  
շարներն” են դարձեալ, որ զինքը կը սրբագրեն՝  
միեւնոյն տողին մէջ իսկ (էջ 59) ոի եւ ըի  
խօլական պայքար մը սարգելով: Ընդ միշտ  
ըստնք, ուղիղ է գրաբար, աշխարհաբար ուղ-

Ղագրութիւնը, ուր ոչ թէ - բայց (= խօսք) բարդութիւնն է, այլ բայց մասնիկն. Հմմա. ռամլաբար (-կան) բարեւք, հայկաբար (-կան) ոյժ, խուժաբար, բարբարոսաբար, ըստ այսմ աշխարհաբար = աշխարհական (աշխարհիկ) լեզու, գրաբար = գրական լեզու:

Այս ամէն դիտողութիւններու մասին կարծիքներու փոփոխութիւն լսելը՝ բաղձալի է միշտ :

\* ԹԱՓԱՅԵԼ ՀՕՍԵԱՆ

4. Թէ՛լո՛ղիկ - Ամէնտն տարեցոյցը: Ժ-ԺԴ. տարի 1916-1920: Կ. Պոլսի, տպ. Քէշենան որդի, 1919: Տ. էջ 340: Դինը՝ 12 քր.:

Հակառակ տիրող խոչընդուներուն եւ  
չնայած տարագրութենէն խոնչած ու վաս-  
տակած անդամներուն, թէոդիկ՝ թրքական ան-  
լուր գաղանութիւններու ականատես այս մեծ  
մտաւորականը՝ աննկուն յարատեւութեամբ կը  
շարունակէ տակաւին իւր սիրելին՝ Ամենուն տա-  
րեցցցըր: Այս անգամ ալ թէոդիկի տողերն  
կը կարդացուին անձանձրոյթ: Թրքական սպան-  
գանոցի գործունէութիւնը, Հայոց վերջին քա-  
ռամեայ գժոնիլմբեր կեանքն իւր ամեն գոյնե-  
րով պատկերացած են հօն, ամփոփ՝ բայց ցայ-  
տուն: Կան հօն արտասուաշարժ գրուագներ  
(Պօր սէր, Շամբու վրայ եւն). Կան ուրա-  
խալիներ, ու չեն պակսիր նաեւ էջեր, որոնք  
գոզցես յակամայս կը փոխեն ընթերցողի տիուր  
գէմքն՝ որ գիտակից իր Ազգին գերակշեռ դրին  
սիգօրէն եւ արհամարհանքով միայն կը սկսի  
դիտել Հայուն երեկուան արիւնարբու դահիճը:  
Բանասիրական բաժնէն կ'արժէ յիպատակել  
“Բարեշընութիւն Հայ օրացոյցի յօդուածն  
(հօս չափաղանց ազգասիրութիւնը քիչ մը հե-  
ռուները տարած է զինքը) եւ “Ե. Պոլսոյ հայ  
Մամուլի տեսութիւնը:

Ընդ վայր խօսքերով չերկարենք մեր  
գրութիւնը։ Ներկայ “Ամենուն տարեցոյցը”  
նայելով հանդամանքներուն՝ կը գլէ նախորդ-  
ներն, իւր աւելի հմայքու եւ բազմապիսի բո-  
վանդակութեամբ։ ան հայելի մըն է, ուր  
կրնանք տեսնել նահատակ ու յաղթող  
Հայութիւնը միանդամայն։ \* Ու. Ք.